

Հայ Աւետարանական Համաշխարհային Իտորիորդ
Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւն
Համա-Աւետարանական Երիտասարդաց
Համագումար
Նուիրուած՝ Հայ Աւետ. Եկեղեցոյ 175-Ամեակին,
Յունիս 30-10 Յուլիս 2022թ.
Հայաստան



ՊԱՀԱՆՉՈՒԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԵՐՈՒ ՑԱՆԿ

- Դիմումագիր
- Ստորագրուած (Էջ 7)
- Անձնաթուղթի պատճեն եւ տեղատուական թերթիկ (Էջ՝ 8)
- Հովիւի երաշխաւորագիր (պէտք է դրկուի հովիւին կողմէ)
- Վճարում (տե՛ս՝ տեղատուական թերթիկ, Էջ՝ 8)

Բոլոր փաստաթուղթերը պէտք է դրկուին այս հասցէին: aec175youthconf@eca.com

Բոլոր վճարումները դրկել՝ (տես տեղեկատուութեան թերթիկը, Էջ՝ 8)

ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԷՏ (նիւթական օգնութեան համար) **15 Մարտ 2022:**

ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԷՏ (առանց նիւթական օգնութեան) **15 Ապրիլ 2022:**

Ապրիլ 16 ԵՒ ԱՆԿԵ ԵՏՔ ՍՏԱՅՈՒԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԻՏԻ ՄԵՐԺՈՒԻՆ:

ԴԻՄՈՒՄԻ ՁԵԼ

Նախ կարդացե՛ք հետեւեալ կէտերը:

1. Այս համագումարի նպատակն է ամբողջ աշխարհի Հայ Աւետարանական երիտասարդները հաւաքել հայրենիքի մէջ, անցնող 175 տարիներուն, Քրիստոսի համար կատարուած ծառայութեան ընթացքը տօնելու, եւ ապագայի Հայ Աւետարանական Եկեղեցիի համար նոր տեսիլքներ որդեգրելու: (Մանրամասն տեղեկութիւն կրնաք գտնել կցուած գրքոյկին մէջ):
2. Համագումարին կրնան մասնակցիլ 18-32 տարեկան այն բոլոր Հայ Աւետարանական երիտասարդները, որոնք գործօն եւ նուիրուած դէր ունին եկեղեցւոյ կեանքին եւ գործունեութեան մէջ:
3. Մասնակցիլ փափաքողները այս դիմումի ձեւին հետ պէտք է նաեւ ներկայացնեն իրենց անձագրի պատճէնը:
4. Մասնակցողը պէտք է դիմումագրի ելեկտրոնիկ այս տարբերակի 7-րդ էջը տպէ, պէտք է ստորագրէ, եւ այդ ալ դարձեալ նկարէ (scan), եւ ելեկտրոնիկ ձեւով դիմումագրին հետ ներկայացնէ:
5. Մասնակցողը մինչեւ ճշդուած ժամկետը պէտք է նաեւ ներկայացնէ իր Հովիւին կողմէ տրուած փակ երաշխաւորագիրը: Մասնակցողը ինք պատասխանատու է որ այս փաստաթուղթերը ժամանակին ներկայացուին:
6. Բոլոր փաստաթուղթերը պէտք է դրկուին հետեւեալ ել-հասցէին aec175youthconf@eca.com :
7. Փաստաթուղթերու ներկայացման եւ կանխավճարի վերջին ժամկետը 15 Մարտ 2022-ն է: Մարտ 16-էն մինչեւ Ապրիլ 15-ը ներկայացուած դիմումագիրները նիւթական օգնութեան ենթակայ չեն: Իսկ Ապրիլ 16-էն ետք ստացուածները ընդհանրապէս պիտի մերժուին:
8. Մասնակցութեան համար նաեւ կը պահանջուի կանխավճար կատարել, որուն չափը եւ այլ տուեալները կրնաք գտնել այս դիմումագրի 8-րդ էջին վրայ: Յիշենք, որ ձեր մասնակցութիւնը հաստատելէ ետք, եթէ հրաժարիք մասնակցելէ, ձեր կատարած կանխավճարը ետ չի վերադարձուիր:
9. Նիւթական օժանդակութեան համար պէտք է դիմէք ձեր շրջանի պատասխանատուին: (էջ 8)
10. Ձեր կողմէ այս դիմումագրի ներկայացումը եւ կատարուած կանխավճարը տակաւին չի վերջնականացներ ձեր մասնակցութիւնը: Ձեր դիմումի նկատմամբ ընդունման վերջնական որոշումը ելեկտրոնային ձեւով պիտի ստանաք մինջեւ Մարտ ամսուան վերջաւորութեան: Եթէ ձեր դիմումագիրը մերժուի, ապա ձեր կանխավճառը կը վերադարձուի:
11. Ձեր կեցութիւնը պիտի կազմակերպուի եւ դասաւորուի տարբեր վայրի մէջ, ինչպէս հիւանդանոցներ եւ Հանքավանի «Շողիկ ճամպարի» սենեակներուն մէջ:
12. Առաջնորդներէն նոյնպէս կը խնդրուի ամբողջացնել այս դիմումագրի ձեւը: Երաշխաւորագիրը պարտադիր չէ:

Ձեր ցանկացած հարցերու պարագային կը խնդրենք, որ դիմէք ձեր շրջանի պատասխանատուին կամ գրել հետեւեալ հասցէին aec175youthconf@eca.com :

Անձնական Տուեալներ:

Մասնակցող Երիտասարդ Առաջնորդ

Անուն Մականուն _____

Հասցէ _____

Քաղաք _____ Մարզ _____ Փոստային Կոդ _____

Երկիր _____

Հեռախօս (քաղ.) _____ Հեռախօս (բջջ.) _____

Ել. հասցէ _____

Ծննդեան վայրը _____ Օր, ամիս, տարեթիվ _____

Քաղաքացիություն _____

Ուսում _____

Պատկանած եկեղեցի _____

Հովիտի անուն _____

1. Ընդհանուր տեղեկություն:

Ա.-Եկեղեցական գործունեություն:

- Որքա՞ն յաճախ կը մասնակցիք կիրակի օրուայ պաշտամունքներուն:
 ___ Ամէն շաբաթ ___ Ամիսը 2 անգամ ___ այլ
- Երիտասարդաց պաշտամունքներուն
 ___ Ամէն շաբաթ ___ Ամիսը 2 անգամ ___ այլ
- Այլ ծառայութիւններուն
 ___ Ամէն շաբաթ ___ Ամիսը 2 անգամ ___ այլ

Բ.Եթէ ունիք առողջապահական խնդիրներ որ կրնան արգելք հանդիսանալ ձեր ամբողջական մասնակցութեան այս համագումարին, կը խնդրենք որ յիշէք զանոնք:

.....

.....

.....

2.-Փորձառություն:

Ա.-Կը խնդրենք ձեզմէ որ համառօտ կերպով գրէք ձեր վերջին շրջանին ունեցած աշխատանքի (վճարովի կամ անվճար) կամ փորձառական շրջանի մասին:

.....

.....

.....

.....
.....
.....

Բ.-Յիշեցէք վերջերս տեղի ունեցած չորս ծրագիրներ որոնց մէջ ձեր ծառայութիւնը բերած էք: Անոնք կրնան ըլլալ եկեղեցական, դպրոցական, միսիոնարական կամ այլ ծառայութիւններ: Կը խնդրենք որ համառօտ ձեւով ներկայացնէք զանոնք նշելով նաեւ ժամանակաշրջանը:

1.
.....
.....
2.
.....
.....
3.
.....
.....
4.
.....
.....

Գ.-Ձեր Եկեղեցական փորձառութիւնը յիշելու համար, նշեցէք թէ ներքեւ թուարկուած ծառայութիւններէն որոնց մէջ ընդգրկուած էք կամ ին՞չ պաշտօններ ստանձնած էք: Կը խնդրենք ձեզմէ յիշել նաեւ ժամանակաշրջանը:

Երիտասարդաց խումբի առաջնորդութիւն

.....
.....

Համագումարի խորհրդատու կամ այլ պատասխանատու պաշտօն

.....
.....

Կիրակնօրեայ դպրոցի կամ Սբ. Գորբի սերտողութեան առաջնորդ

.....
.....

5. Քրիստոնեական վկայութիւն:

Ա.-Համառօտ ձեւով ներկայացուցէ՛ք թէ ինչպէ՛ս, երբ եւ ինչու համար քրիստոնեայ դարձաք:

.....
.....
.....
.....
.....
.....
.....

Բ.-Ին՞չ ձեւով հոգ կը տանիք ձեր հոգեւոր աճումին եւ Յիսուս Քրիստոսի հետ ձեր ունեցած յարաբերութեան զարգացումին ձեր ամէնօրեայ կեանքին մէջ:

.....
.....
.....
.....
.....

Գ.-Նշեցէ՛ք երկու օրինակներ ձեր անձնական փորձառութիւնէն, թէ ինչպէս ձեր հաւատքը վկայեցիք ուրիշներուն:

.....
.....
.....
.....

Դ.-Կարդացէ՛ք Եբրայեցիս 12:1-ը: Ինչպէ՛ս կը հասկնաք այս համարը:

.....
.....
.....

ՕՐԵՆՔՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Մասնակցողները:

1. Պէտք է իրենք զիրենք դրսևորեն Քրիստոնէական բարձր չափանիշներու համապատասխան յիշելով որ իրենց խօսքը եւ վարմունքը տեսանելի է բոլորին, եւ այդ մէկը կրնայ դրական կամ ժխտական անդրադարձ ունենալ:
2. Պէտք է ըլլան պարկեշտ հագուստի ընտրութեան մէջ: Պէտք է ըլլան յարգանքով համագումարի այլ մասնակցողներու եւ տեղական եկեղեցիներու անդամներու հետ:
3. Պէտք է հետեւին համագումարի առաջնորդներուն տրուած ուղղութիւններուն եւ մասնակցին համագումարի բոլոր բաժիններուն, որպէսզի համագումարը բոլորին համար դրական փորձառութիւն ըլլայ:
4. Ամէն բանի մէջ պէտք է հաշուի առնեն ուրիշներուն եւ ընդհանուրին բարօրութիւնը, եւ երբէք համագումարի հաշույն չնախաձեռնեն անձնական կամ ընտանեկան միջոցառումներ:
5. Պէտք է պատրաստ ըլլան անյարմար իրավիճակներուն:
6. Պէտք է վստահին իրենց առաջնորդներուն եւ չերկմտին անոնցմէ խորհուրդ հարցնելու կամ օգնութիւն խնդրելու հարցի մը պարագային անկախ խնդիրի բնոյթէն:

Անոնք որոնք կը խախտեն այս օրէնքները ու կարգաւորումները՝ նախ կը զրկուին համագումարի մասնակցելու իրաւունքէն ու կարելի է նաեւ որ ետ տուն դրկուին իրենց անձնական ծախսով:

ՀԱՄԱԶԶՅՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ:

Տպեցէք, ստորագրեցէք, գրեցէք ամսուայ թուականը, եւ scan ընելով կցեցէք ձեր ամբողջացած դիմումագիրին:

Ձեր ստորագրութիւնը դնելով հաւատացէք որ քաջածանօթ էք այս դիմումագիրի ամբողջական բովանդակութեան ճշգրիտ ձեւով:

Դուք նաեւ, կը համաձայնիք հնազանդիլ համագումարի այս դիմումագիրի մէջ յիշուած եւ առաջնորդներու կողմէ հաստատուած բոլոր օրէնքներուն:

Անուն, Մականուն

Ստորագրութիւն Ամիս, թուական

ՎՃԱՐՈՒՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹԵԱՆ ԷՉ

Կանխավճար՝ Հիւսային Ամերիկայի, Հարաւային Ամերիկայի, Եւրոպայի, Եւրասիայի եւ Աւստրալիայի– \$200

Կանխավճար՝ Յունաստանի եւ Միջին Արեւելքի համար- \$100

Կանխավճար՝ Հայաստանի եւ Կովկասի համար- 10,000Գ AMD

Այս ցանկին մէջ, գտեք Ձեր տարածաշրջանը, կապ հաստատեցէք պատասխանատու անձին հետ, որպէսզի կարենաք կատարել Ձեր վճարումը:

ՀԻՄՆՈՒՄՆԵՐՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹՅԻՆ	
ԱՄՆ Արեւելեան նահանգներ եւ Քանադա	ԱՄՆ Արեւմտեան նահանգներ
Սիլվիա Ճիզմէնեան ministerofyouth@aeuna.org (1-508) 479-8875	Ռազմիգ Մինասեան razmig@camparev.org (1-818) 507-0922
Հարաւային Ամերիկա (Պրագի, Ուրուկուէ, Արժանթին) aec175youthconf@eca.am	
ՖՐԱՆՍԱՅԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԻՆ	ԵՐՐՈՊԱՅԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՅՈՒԹԻՒՆ (ՆԵՌԱՐԵԱԼ ՊՈՒԼԿԱՐԻԱ)
Պատ. Փոլ Սվանեան paul.siwanian@gmail.com (33-4) 78-53-54-16	Վեր. Ժիլպէր Լեոնեան gilbertleonian@hotmail.com (33-1) 06-33-30-39-49
ԵՐԱՍՅԱՆ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹՅԻՆ	
Վեր. Ռինէ Լեոնեան rene.leonian@gmail.com (33-6) 48-24-92-75	
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅԻՆ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ (Հայաստան եւ Արցախ)	
Վեր. Յովհաննէս Յովսէփեան hovsepyanh@eca.am (374-10) 54-35-52	
ՄԵՐՉԱԲՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹՅԻՆ	
Լիբանան	Սիրիա
Պատ. Տաթև Պասմաճեան datev.basmajian@gmail.com (961-71) 539-160	Վեր. Յարություն Սելիմեան hselimian@gmail.com (963-9) 44-64-30-01 (31-6) 21-33-68-83
Մերձաւոր Արեւելքի այլ երկիրներ	
Կապվել aec175youthconf@eca.am	Աւստրալիա Վեր. Յակոբ Սարգիսեան hagopsark@hotmail.com (61-4) 5912-0075

Մասնակցողներու յստակ թիւ	
Եւրասիա	15
Հայաստան/Արցախ	45
Մերձաւոր Արեւելք	40
Հիւսիսային Ամերիկա	35
Հարաւային Ամերիկա	5
Ֆրանսա /Եւրոպայի այլ երկիրներ	15
Ընդհանուր	155